



« Մահայն ոմանք կուզեն հաւտասցնել մեզք թէ այդպիսի բաներ իրեն հին եւ սովորական են եղեր . վերջապէս ինչ եղեր եղեր . ես այնչափ դատելով չ պիտի ընթանամ այս նամակին մէջ . իրելիք , որչափ հարցանելովք զքեզ մեզադրելով :

« Գրած չես , թէ իրաւ է արդեօք Օ . եպիսկոպոսը յետ այժմ ամենայնի այժմ Ս . Մարտիկոս վանքին վանահայր է կարգուած . մէկտրոնք արդեօք ուրեն եւ ինչ վիճակի վիճակուած : Մամբարէ Ս . ինչ առիթ ունէր Տայրիկին հետ աւրուելու , ախտս չէր իրեն , ասա երանելի ինչ պիտի վատակիս վատակածէր . աւելի , որովհետեւ իր սրտի ուզած ամէն բաննալ ունի . . . բաց ի միայն . . . »

« Ինչո՞ւ արդեօք այդ ողորմելի Մշոյ Մեկ Երկուքը եւ Բարտի Չորս Տինգնայդ չափ կ'ցիմարանան ժամանակիս անգարտելի գորութեան հետը կ'աւր բանալու ճակատ տալու ողորմելիք : Բայց ոչ իհարկէ զքե . ուար կ'թուի . սովորած են ուտել որչափ ուտողէին , խօսիլ ինչպէս կ'ամենայնի եւ առնել ինչպէս հաճէին . . . վայ վայ վայ , վայ այդ Ս . կ'որապետի կամ Մշոյ առաջնորդներուն , արդեօք ինչե՞րեն բաշեր մինչեւ ազատուեր են . . . Տայրիկի տունը շէն , ոչ կ'վախնայ ոչ կ'ամենայն :

« Ըտանկ չըրաւ երբեմն որ մեր Շարան պէյը եւ ամէն իշխան ազաներ իրեն տօնելու հոգաւորորդ եզան , ու այնքան աշխատեցան աշխատեցան դեռ ծուխը քիթերէն ելած չէ . էյ ժամանակ : Բարտիք արդեօք չեն լսեր Ղանայ ահագին իշխանաց կողմէ . Տայրիկանին դէմ , բայց վերջապէս յաղթուեցան , չեն համեմատեր մէյը գիրենք Ս . Շարան Պէյի պէս մարդու մը հետ . որ այսօր խնայահաճ է :

« Երանի թէ ձայնս այդ վարդապետներուն ալ հասնէր , եւ առէի իրենց , — Իրեմեանին ձեռք միճոյ էք , ողիկիայ Պատրիարքներու , Լալիսկոպոսներու եւ եւս Ս . Ե ծուարներու ձեռքերէ թռչէր ազատ . ձեր ձեռները դարձուցէք զձեզ բռնելու . . . Իրեմեանին վրայ ճշմարտութեան Մարտիկոսի վրայ կայ պահապան » :

« Հրացաններ կ'զարկուին արդեօք ասկալին , կամ աղօնց դուռնան առիթներ կ'փնտառեն թէ ոչ :

« Ինչ եւ իցէ , Աստուած ողորմած է . ամէն բան իր կարգին կ'հասնի . աս այժմ կը կարգանք Երազիրները որ Ազգային Վարչութիւնը նոր կերպ տնօրէնութեանց հետ է այդ մասին . եւ արդէն Տայրիկ տեղէր ի կարին մեկնած է ողջամբ , Աստուծով շուտ կ'հասնի Պոլիս , եւ ամէն բանը իր տեղն կ'առնէ :

« Բայց դու ինչո՞ւ չես գրեր , չես հրատարակեր այդ անցքերը մի ըստ միովէ , ես այս մասին կ'ցաւիմք զքեզ արդարեւ , վախճե՛նչէ , արդեօք գայլեր զքեզ կուտեն , բարբարոսներ զքեզ կ'սեղորեն , նենգաւորներ զքեզ կ'սպանեն . Աստուած յուսոյ . « Տայրիկ զէն շուրջ եղիցի զքեւ ճշմարտութիւն նորս » :


« Գուցէ չհշատարակես , անոր համար չեմ ուզեր գրել մեր Ղանայ Ս . Մարտիկոսին անցեալ տարուան ծախել տուած Ս . մեռածները Երձէշու եւ Երձէտու քաւառներու մէջ . Չեմ գրեր , թէ երբեք անհոգ է բարբարոս գաղաւթանց բարեկարգութեան մասին :

« Չեմ գրեր , թէ բոլորովին ժողովրդեան վիճակը բարձի թողի ըրած , իր եկամուտն ու հեշտութիւնը կ'հողայ , եւ այն իրեն յետքիմ հին իշխաններէն նոր նոր բարեկամ կորսայ . . . որպէսզի , ովգիտէ , օրէ , Յարժամ ի բաց լինիցի ի անախտութենէն , ընկացին զինքի ի յարկս իր բանց » : Չեմ գրեր , թէ ազգային ամէն բան անկարգ եւ անիրաւ ընթացքի մէջ է . Չեմ գրեր , թէ ինչպէս ծանր ծանր ազախտութիւններ կ'զնէ վանահայրներու վրին , այսինքն ասի պահանջիլ , ասոր համար է որ վանքերը մէկ անգամ շինութեան եւ ճօխութեան կարող չգտան »

« Չեմ գրեր , թէ կարմրու որայ Ս . Մարտիկոսի վանքը դարձուցած է իւր սեպհական շրջանի վանք , մէկալ վանքերէն նորէն տաւարներ կ'ժողվէ լեցնէ հոն , — Չգիտեմք թէ այն վանքի տաւարներ ինչ եղան . մրկներ կ'երան արդեօք : Չեմ գրեր , թէ այն կարմրու որայ վանքին նոր վանահայրը կորցեր է Ս . Մարտիկոս , որ ոչ միայն անվեցար եւ անմերուք եւ անշնորհք , այլ գրիթէ կ'իտատաճիկ հայ աշխարհականը . թե լաւ

եան Սարգիս. աշխարհաճաչակ իւր անար-  
ժան եւ բարբարոս գործքերով . Այս այն  
է որ շ . Խորմեանէն յառաջ Վարագայ  
վանահայրն էր . . . եւ ինչ որ կանէր չեմ  
գրեր .

« Ս երջապէս ամենեւին բանմը չեմ գը-  
րեր, չէ չէ, վասնզի դու այն չես որ գրած  
ներս հրատարակես, դու ինք զինքդ փոխեր  
ես . . . »



Վանէն գրուած ուրիշ նամակէմը ալ  
հետեւեալ անդեկուծիւնները կ'ապրենք .

« Սպարկերտու, Պարլարու, Սահայ, եւ  
ներքին Քիւրախտանու Թէ Հայ եւ Թէ  
Քիւրդ բնակիչներ . այն կողմերու բռնա-  
ւոր եւ անիրաւ Քրդերու հարստահարու-  
թեանց չի կրնարով դիմանալ, իրենց կայք  
եւ գոյքը ձգած՝ ընտանեաց ձեռքէն բըռ-  
նած՝ ոմանք Սյրարատ, ոմանք Պարսկա-  
հայք . եւ ոմանք ալ քաղաքիս մէջ ցրուե-  
ցան, որոնք ըստ ամենայնի մերկ եւ սղորմե-  
լի ասոնց վրայ նայող զգայուն աչքը առանց  
արտասուելու չի կրնար անցնիլ .  
Քրդեր ճամփիներու բակը եւ Հայեր Այլե-  
ղեցեաց բակերը, ու սողին անդին փողոց-  
ներու մէջ գրուած կ'մուրան .

« Ապարանից Ս . Խաչի հռչակաւոր վանքը  
որ Աղթամարայ Աթոյիկի տի փիճակի մէջնէ,  
աւանդ սրբութիւն արբու թեանց տեղ բրդե-  
բու բնակարան գարձեր է .

« Կապուտկոզայ վանքը . որ դարձեալ  
Աղթամարայ վիճակնէ, իր անպիտան վա-  
նահայր Աբրահամ վարդապետի անհոգու-  
թեամբ անասնոց բնակարան գարձած է,  
անոր մէջի մարդիկ կ'պատմեն Թէ 8—10  
տարիէն ի վեր հոն տեղ ժամաստցութիւն  
չէ եղեր . Այս վանքը՝ որ Մ'ծրնայ Ս,  
Յատկութեա հայրապետի վանքն է, ըստ ականին  
Թէ մ. արտ, ոչխար եւ սաւար ունի . զորս  
յիշեալ վանահայր կ'վանեն, եւ 20000 զու-  
ռու չէն աւելի պարտք ձգած է վանքի  
վրայ .



Նամակն ալ Մ'—էն

— Դրմեաու Տ . Աւետիսի աղերք մաշերէ .  
Մ'շոյ Առաջնորդութեան շրջանը հասեր է .

Այս խնամտով նամակմը գրուած է մեզ  
Մուշէն՝ որոյ բովանդակութիւնը կ'թողուիք  
եթէ հարկ եղաւ ուրիշ անգամ հրատարա-  
կել . Ս եր գրուած պարբերութեանն եւ  
Արդոյ նամակագրի խօսքերէն, եւ զանազան  
համբաւներէն բաղմապատիկ հետեւեալ թիւն-  
ներ կ'լինին . կը հետեւի ուրեմն, Թէ Մ'ը-  
շոյ մէջ եւ Թէ քանիմ գեղերու մէջ կաշ-  
խատին կաշխատին տակաւին զԱռաջնորդ  
փոխելու խորհուրդ եւ փորձ անել . եւ ու-  
նոր համար մահսերներ կ'կըքուին կըրկուին  
. . . կը հետեւի Թէ խորթօղիներ եւ հաւա-  
տացողներ կան տակաւին Թէ Մամբրէ Վ .  
կամ ուրիշմը որ վիճակիս մէջ կաշխատի ըզ-  
տիւ եւ զգիշեր, քանիմ որէն զկնի Մ'շոյ  
առաջնորդութեան հրովարտակ եւ կոնդակ  
պիտի ընդունին . . . կը հետեւի Թէ տակա-  
ւին անբարի անձնք պիտի յալթահարեն,  
ճշմարտութեան եւ հատարակաց իրաւանց .  
պիտի ընկձեն կրկին ընկձեալ անձանց կեւ  
դանութիւն եւ փրկութիւնը . . . կը հետե-  
ւի վերջապէս ինչ որ կ'մտածուի իրենց  
մէ . . .

Այդպէս չէ, միամիտներ . սյուս հետեւ  
կանգ առէք, ժամ հասեալ է « Ի վերայ  
հօրոց հօրագոյն դատաստան պարց է  
. . . »

— Երկար նամակմնալ Այսբինէն ընդունած  
եմք . յորում լինն անբաւականութիւնք է  
մասին այնտեղի Ս . Առաջնորդին .

Մեք ոչ միայն կ'ցաւինք, այլեւ կ'հրա-  
ժարինք մեր գրչի տակ անեղէ բայց ինչ  
անեղք . ճշմարտութեան ձայնին եւ Ազգի  
օգտին պարտական եմք . Մեզմէ դատա-  
ղութիւն աւելցնել հարկ չ'կայ . բայց միայն  
քանիմ աղաչանք ուղերձել պատկառանք  
այն նամակներու եմթակոյ եղող անձանց .

Կաղաչուի կարնոյ Սրբազանին, որ բա-  
րեհաճի սիրել Սահմանադրու թեան անունը  
եւ ընդունել սնոր փրկարար գոյս թիւնը .

1, Տես Ալթուիկ Թիւ 4 .

եւ ոչ թէ Սահմանադրութեան երգերը երգելէն զգուրլ, ու հանդէսմը մէջ Սահմանադրութեան համար ստանձարկուած բաժակը իր ձեռքէն յիսա տալ — վայ վայ գինին պղծեցաւ ասելով, նորէն լուանալ սրբել տալ, եւ ապա իրեն հաճոյական առաջարկութեամբ անուշցնելով իւր բաժակը խմել: Աողաչու ի իրեն, որ փոխանակ միայն իր անձին հոգ ասնելուն, եւ ինչպէս կասնն, ազատ մտաց եւ լուսաւոր անձանց վրայ բռնանալու, անարգ խորհրդատուաց անտարու, եւ շատմը բաներուն, սթափի միանգամ վարժարաններու վրայ աչք եւ ձեռք ձգել. անո՞ք են իւր ազնիւ փառասիրութիւնը. խեղճերուն օգնել, ազգին առաջնորդել դէպի լուսաւոր եւ բարօրեայ ճանապարհը: Աւ թէ ըստ մեր գիտարութեան եւ բոլոր կորնեցի ազգայնոց վկայութեան եւ փափաղ անոց՝ մեծ յիշատակէ իրեն որ շնորհ անէ Ս. Լուսաւորչի վանուց ոչ բարի վանահայրը Տ. Պ. ի տեղ ուրիշ արժանաւորմը նշանակել: Ա՛նք կողաչենք զինքը եւ կարծենք այսպէսով կարելի է իւր անձին պատիւը վասակել: Դառանգաւորաց վարժարան մը կայ կարնայ մէջ, չեմ գիտեր անոր վրայ ինչ աչքով կ'հայր Սրբազան:

Ս) արմանք չէ, մինչեւ ցայսօր Ազգային օրինաւոր ժողով մը չունի կարին՝ ոչ կրօնական ոչ քաղաքական: Զու չէ, որ եւ ոչ օր մի կարնայ մէջ յանուն Սահմանադրութեան սոսկ ծանուցում մը կամ արարողութիւն մը չէ եղեր, թող զգանազան շքեղ հանդէսներ, ճառեր եւ գրուագներ կազմել:

Կրկու խօսք ալ Ղանայ մեր նամակադրերին ասնէք: Կղբայր, ես սիրով յանձն կառնում այդ քո իրաւացի մեղադրանք, եւ անաւջ անդամ հրատարակելով գրածներդ (թէ պէտեւ անդ անդամաց սունելով դարձեալ), կը խոստանամ այսուհետեւ շարունակաբար հրատարակել: Բայց իմ փափաքս եւ ազգանքս այնէ որ ինչնատիս սրբազան ինչպէս ցայժմ բարի համարում ունեցող մէկ մընէ եղեր, այսուհետեւ եւս ոչ միայն ըզնոյն այլ առաւել քան զնոյն անհնալջանայ:

Ս) Արարողներ, անկետղն Հայաստան

կաղաչէ զձեզ, ի ձեր Աստուծոյ եւ Ազգին խնայեցէք Հայոց փոքրիկ հօտին: Առաջնորդեցէք առաջնորդեցէք Ազգին, ժամանակ կանցնի, ձեր յիշատակը սուրբ թողէք ազգիս մէջ, ձեր անուներ անուհ՝ ոչխարհիս մէջ:

Դառնալով ի Մաշ կողաչենք մեր միւս միտները, դադարեցէք դադարեցէք այդ սրբալու ընթացքէն, այսուհետեւ փլածէ այդ խաւարին աշտանակը. կատարածէ այդ սոսկ թեանքանակը. հնազանդ եցի՞ր ժամանակին. լուցէք եւ կ'ներու ի ձեզ: Մի սոխաւիք՝ կ'մնասուիք, եւ այն որ ի վերջոյ մնասուելով եւ ամաչելով պիտի զղջաք, արդէն ճանաչեցի՞ք ու զղուեցէք, եւ Ազգը պիտի սիրէ զձեզ: Տեղի տուէք, ձեր լուսաւորութիւն եւ բարութիւնը եկած հասածէ ձեր դուռը. մի արհամարհէք զանի. երբ եւ իցէ որու ձեռքով եւ լինի պիտի տիրեն ձեզի: Կարակի դէմ վարագոյրը բռնելով, հեղեղի դէմ աւազ լիցնելով չի բռնուիր:

ԱՄԵՆ

( ) ու խորհոյ:

Ժամայ որժին մօտ դրացի օձնը կար: Ուսկից որ խեղճ մարդուս վասնալը կու գար: Օրմը խմուել կ'մտնէ բան գողտալու, Բայց հան ուրիշ բան չըլլալով ուտելու: Պողպատ խարտոցմը խամնելու կըսէ ի: Դարձու ասի առանց բնաւ մէկ կրքի՝ « Ազգրմելի, ըսաւ, միտք ինչ ես դրեր, Գիտես, քեզմէ շատ ուժովն ես զըպեր: Խենդ ուկ օձիկ, խեղքող սիրեմ, Դու սոկիմը չորսին մէկն այ մարմնես, Դեռ չիրձամ՝ քու ակումներդ կ'կտորես, Ժամանակէն, գիտնաս, միայն կ'խոսեմ ես որ: Այս խբատ ըլլայ ձեզ, անպիտան ոգիներ որ կ'նայիք միայն խամնել զուրիշներ: Սակայն ձեր ջանքը փուճ կ'ելլան. Ինչ կ'կարծէք, ձեր ակումներն ինչ կ'ընան Այնչափ աղու որ գործոց վըրան. Գիտնաք որ ձեր ակումներու Գէմ՝ ազգամեծ պատեն անոնք հաստատուն:

ԼՍՓՈՒՂԻՆ

Խեթագի Տարօնոյ Արժու իկիս  
Գ. Առում ձեռնածոց ճեա Ս: Արժու ոյն:

Ի ՏՊԱՐԱՆԻ Ս. ԱՐՄԵՆԻԱՆ